

## ՏՈՒԲԻԱ Ի ԳԱԴԱԹՆ ԼԵՐԻՆ ԱՐԱՐԱՏԱՅ

Հին կտակարանի պատմութեանց մէջ ծանօթ է ամեն աշակերտաց ալ Տովբիթայ սրտաշարժ պատմութիւնը. որ իր ծերութիւնը, գերութիւնը և կուրութիւնը, և անկէ աւելի իր սրտաբեկ Աննա պառաւը մխիթարելու համար՝ խաւեց իր մէկ հատիկ կարիճը, Տուրիա, որ երթայ ՚ի Ռազաւ՝ Մարաց երկիրը, և հօն իր մէկ բարեկամին քով աւանդ թողած ստակի գումարը առնու և բերէ: Որդւոյն ճամբու ընկեր փնտուելով՝ երկնաւոր մը գտաւ. Ռափայէլ հրեշտակը, իր մէկ աղղականին՝ Ազարիայի կերպարանզք և անուամբ: Ասոնց ճամբորդութիւնն ալ համառօտիւ պատմեն սուրբ Գիրք Տովբիթայ. բայց զիրենք Արարատայ տապանակիր լերին դադաթը հանողն՝ Երփրուսինէ բորդու լա ազնիւ կոմսուհւոյ ազնուագոյն հանճարն և բարեպաշտութիւնն է. որ այրիացեալ իր կոմսէն՝ ՚ի յիշատակ սիրոյ նորին և մահուան՝ յօրիներ և նուիրեր է (և քանի մ'ամիս յառաջ նոր հրատարակուած է) Տովբիթ անուամբ երկար գերդուած կամ վիպասանութիւն մը, 12 երգ բաժնած և իբր 4000 տուն ութտողեան, իտալական դիւցազներդակ չափերով և յանգերով: Ոչ միայն բանաստեղծութեան և տաղաչափութեան, այլ և պատմութեանց և աշխարհագրութեան հմտութիւն կը ցուցընէ իր քերդուածոյն մէջ. յորում՝ մեր Հայ աշխարհին անունն ալ ըստ դիպաց կրկնելէն զատ՝ իտալացի ներդաշնակ լեզուաւ, (ինչպէս յԱ երգն, տուն Ծթ)<sup>1</sup>, հանճարեր է զՃուրի իր մարդահրեշտակ առաջնորդովը հանել Արարատայ դադաթն ալ, նկարագրել տեղւոյն վայրենի կերպարանքը, կողապատառ

ահաւոր վիհը, և կարծեցընել զտապանը հօն պահուած հրեշտակաց զգուշութը, որով այն քարի և սառի սահմաններն ալ ՚ի դրախտ կը փոխէ:

Ի հարկէ մենք բանաստեղծութենէ վեր՝ մեր հայրենեաց յիշատակին համար՝ արձակ և աշխարհաբառ թարգմանեցինք այս քանի մը տուները (Իլ-Խի, Ժ Երգոյն): այլ անկէ աւելի ՚ի ցոյց գեղեցիկ զգացման և մտածման հեղինակին, կամ մանաւանդ այն կրթութեան՝ որ կը ընայ այսպէս մխիթարել զայրի կին մ'ալ՝ իւր իսկ յատուկ գերօրինակ անմարմին ծննդօք:

«Մինչդեռ (մայրն Աննա) կու լայ և կ'ողբայ զորդին, չտեսնելով զնա իր քով, թէպէտ միշտ անոր ձայնը կը լսէ և կը դիտէ, նա արդէն Արարատայ աստուածային փայլմանց մէջ է:

Աստուծոյ գահուն քով հսկող հրեշտակին հետ՝ Տուրիա դէպ ՚ի վեր լեռը կ'ելնէ, ինչպէս երբեմն հեզն Մովսէս մինակուկ ամպոց և փայլատականց մէջ. կամ ինչպէս Քորեբայ առապար գագաթանը վրայ, ոչ ՚ի մէջ փայլականց և մրզրկաց, այլ անուշ հովու ձայնի մէջ կը լսէր մենաւոր թեզբացին (Եղիա) Յաւիտենականին անցնիլը: Կ'ելնէ դէպ ՚ի վեր լեռը, այնպիսի լոռութեանց մէջ որ ամենէն յուզեալ հոգիներն ալ կը նային հանդարտեցընել:

Այն բարձրաբերձ և դեռ անոտնակոխ լեռնագագաթանց վրայ՝ աստուածային ոտից մրրկազայր հետքն կայ. գերագոյն վսեմութեամբ՝ ձմեռն, լոռութիւն, արհաւիրք, յաւերժական ամայութիւն՝ հօն կը դադրի. կը ստեղծէ, կը դասէ, հօն գաղտնապէս կը տպաւրէ Աստուած իր փառքը: Հեռուանց՝ վախնալով կը հաւատայ անոր մարդ, որ Աստուծոյ դիմաց փոշի և ստուեր մ'է, այլ յաւիտենականութեան դիրկը իրեն բաց կը տեսնէ:

Ահաւասիկ Արարատ. որպէս թէ յերկնից յերեան դար Արբոյն սրբոց խորշ խորշ վերաբկուն, միգամած և փայլակնացայտ, ձիւնապատ զագա-

1 . . . . Un duce furibondo,  
Che di noi parte verso Armene vette  
Volge a occidente, altri al mattin secondo  
A Ninive son tratti, ecc.

թունքն կը պայծառանան և կարմրանան՝ երբ արեգակն, աչքն Աստուծոյ, նայի անոնց վրայ : Իսկ երկու ուղեկիցքն զողդոջուն ձեռուրնին վեր կ'ամբառնան, ուր որ՝ երկնաւոր երգովք՝ երկրորդ սկիզբ մ'ունեցան բնակիչք երկրիս :

**Մ**տաց պատգամաւոր խօսքերով կ'ըսէ Տուրիա . «Գիտես, հօս հրեշտակք կը բնակին, և արևէն պայծառ ճառագյխներով կը շրջապատեն աշխարհակեցոյց տապանը, որոնց դէմ չեն կը ընար ազդել ամենայն մնապք ժամանակաց : Ուր էր թէ կարենայի համբուրել այն լուսաղարդ լաստափայտը՝ ուր ընդունեցաւ նոյ երկրիս խաղաղութեան աւետարեր աղաւնեակը » :

**Պ**ատասխանեց ընկերն . «Հիւրք թեւաւորք վերնարնակ նահատակք Աստուծոյ՝ կու դան հօս 'ի վայր պահպանելու զտաճարս և զթագաւորութիւնս . և եղբայրաբար պայծառ փետուրներով զքեզ ալ կը պատեն . սրբազան և յափտենական ձայներով՝ սրախդ մէջ կ'երգեն իրենց նուագները . որոց լաւլով՝ դու անոնց հետ սիրով կը կապուիս . անոնց հետ ալ պիտի ունենաս թէ նուագ թէ պսակ » : Յետոյ աւելցուց, թէ և երկիրս առաքինութեան ասպարէզ է » :

Տես մայրը իր որդեկաց քով . Երախային կաթ կու տայ, մէկալները կը զրկէ, կը կանչէ, հեռացողը կը փնտոէ, և ապերախտն ալ իր ծոցը կը դարձընէ : Այսպէս կ'ընէ Աստուծած ալ իր որդոց համար : » — Այս ըսելուն ատեն կարծես թէ երկրպագութիւն կ'ընէ Աստուծոյ՝ այն ժամուն, յորում հօն արգիլեց զջուրերը յարարածոց, դադրեցուց շանթիքն ու փոթորիկը, և նորէն վառեց արեւուն պսակները : Յետոյ նայեցաւ լերան վեհափառ գագաթան և լուսաթաղանթ ամպոյն վրայ :

Այսպէս մորենեաց մէջ կը կանգնի բարձրածայր նոճին . կամ այսպէս տընկոց մէջ զարմաւենին տեսաւ Նեփթաղիմացի պատանին (Տուրիա) տանը քով, երբ հանդիպեցաւ իր կուրացեալ

սիրելի հօրը : Հոսանք ջրոց կը խոխոջեն զառիվայրէն, և անտառաց մէջ կարկաջեն . արձագանդով կը հնչեն խորունկ ձորերն և վայրենի գիհիներով և փշուտ թուփերով ծածկեալ լեռնադաշտակը :

Ժայռից միջէն երկճիւղ կ'ամբառնայ լերան վերնագագախն, որ կարծես թէ մէկ մը մօտենայ մէկ մը հեռանայ . հրաբրդիսի և գետնաժամի զօրութեամբ ելած կը ցըցուին մըմնագոյն զանդուածներ, և դիմացնին ընդարձակ խոռոչ մը կը պատռեն . ուր վագերց և գայլոց ունալուն հետ՝ ահաւոր և հեռաւոր որոտմունք մը կը տիրէ, ապառաժներ և լեռնանման սառեր զլորելով, քարաժայռից վրայ խորտակուած ջրոց խառնաձայն մուընչման հետ :

Անդնդագետ կը կոչուի սա . և միայն անդղ և ագռաւ կը կրկըռան հօն և անկէ վեր . չորս կողմը գերեզմանի պէս պատած և դոցուած կ'երեխ՝ դեռ կրակէն և ծըլսէ նոր դուրս ելած ժայռերով . կը փրփրան ալիքն և վլհին մէջ սեւ սեւ կը թափին : Ճանապարհորդք այն հեղեղաց կերկերաձայն շառաչմանց մէջ վեր ցըցուեալ ժայռից վրայէն իրերև ձիւնեղէն կամըրջաց վրայ՝ հաստատուն ծովէ մը կ'անցնին :

Ծով սաստկաշառաչ, զոր Ամենակալն դադրեցուց լերան կողից վրայ . ալիք ալեաց վրայ դիզուած կը մնան, սպասելով Աստուծոյ կենդանւոյ բարկութեան և վրիժուց դատաստանին, երբ ամենայն հասակք, ազդք և լեզուք իրենց գերեզմաններէն ելնեն : Բայց մեր պանդուխտքն յերկինք նայելով կը կոխեն լերան գլուխները, ծծելով ընդարձակածաւալ նուրբ օղը . և այն վերին հաստատութեանց մօտ հոգինին խաղաղութիւն կը զգայ :

Թեթև կը ծագէ եօթնագոյն աղեղակն ամպոց մէջէն, որք ծածկեցին (որպէս զի բթամիտ մարդիկ չպաշտեն) զնաւը, որ կը կրէր 'ի ծոցին երկնից պահուած սերունդ մը 'ի մարդկային ցաւոց . եթէ ոսկեղէն փէշ մը շարժի՝ կարծես թէ ամպէն կը ցատքըտեն հազարաւոր արեգականց ոսկեղէն ճառա-

դայթներ։ Ոչ ոք կը բնայ ճառագայթաւէտ արեգական մը նայիլ . ոչ ոք լերան վրայ Քերովբէին երեսը նայիլ :

«Ո՞վ է որ առաջնորդի պէս առաջ կու դայ , և ծածուկ կը ծիծաղի , կ'ըսեն , ինչպէս որ Քրովբէից կը վայլէ ծիծաղիլ » : Բայց համարձակ ճամբայ կը բանայ արքայութեան որդւոց Հրեշտակն , որ մարդկեղէն քօղով ծածկած է աստուածային ճառագայթներ , և իր ընկերին երեսաց վրայ ալ ուրախութիւն կը սփոք : Սիրոյ ովաննաներ կը լսեն սուրբ պանդուխտքն . պատանին կը կարծէ երազել փառք մը՝ որ ամեն մարդկային ուրախութիւններէ վեր է :

Բայց երկնից զուարթարար երգոյն՝ մարդս երկայն չի դիմանար . Ե'կ , կ'ըսէ Ազարիա . և կը թողուն աստուածային ոտից ներքե ծլած խոտերն ու ծաղկըները . ուր որ ամենայն ինչ կը ծիծաղի , և ցաւք կ'անուշնան : Այսպէս եթէ Աստուծոյ աչքն դառնայ աշխարհիս վրայ՝ եղեննաց շքեղ գլխոց վրայ կ'իջնէ գուշակաձայն հողմն , և արեւուն ճառագայթներովը ծիրանապարդեալ յերեան կու դայ ամպապսակ լեռն :

Լուսոյ գոյներն և ցոլմունքն կը մարմըրին . երգոց ձայներն կը հեռանան պատանւոյն ճամբէն , որ երջանիկ կը համարէր զինքն 'ի մէջ ընտրելոցն Աստուծոյ մնալ այն լեռնային սուրբ տաղաւարին մէջ . աստղերն կը շողլողան երկընքէն , ինչպէս որ իր քով ամպոց միջէն հրեշտակք բարեկամաբար իրեն փայլեցին . և կը ցաւի որ հայրն ալ չգտնուեցաւ իրեն հետ այն երկնապարիկ գընդից մէջ :

## ՏԻՐԱՑՈՒ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Մ'եր ազդին մէջ շատ մեծ հանճարներ անծանօթ մնացեր են առանց լաւ մշակուելու , իրենց ձեռք տուօղ մը չունենալուն համար : Ասոնցմէ մէկն է Տիրացու Համբարձումն , որուն անունը շատերը լսած կ'ըլլան , շատերն ալ տեսած են զինքը . բայց մլքան աւելի անուանի կ'ըլլար , թէ որ պղտիկուց իրեն ձեռնտու բարերար մը ունեցած ըլլար : Քանովա գեղացիի մը զաւակ էր իտալացի , մեր դարուն մէջ . մեծատուն մը տեսնելով աս տղուն կաւէ ու փայտէ շինած խաղալիկները , առաւ զինքը արձանագործութեան դպրոց մը դրաւ . ասանկով Քանովան եղաւ մեր ատենի արձանագործներուն ամենէն երևելին , ու այսօր գեղարուեստից ճարտարները կը զմայլին իր շինած արձաններուն վրայ : Իր ծնած գեղը Փօսանեոյ ուխտատեղւոյ մը պէս եղած է , ուր հեռու աշխարհներէ ալ շատերը կու դան տեսնելու իր ճարտարապետած եկեղեցին , որուն մէջի արձաններն ու զարդերը գեռ չիլմընցուցած վախճանեցաւ : Թէ որ այն բարերար մեծատունն եղած չըլլար , Քանովան գեղացի կը մնար , իր մեծ հանճարն ալ չէր պայծառանար :

Տիրացու Համբարձումին ունեցած երաժշտական հանճարն ալ՝ ասանկով յայտնի եղաւ , ու աւելի ալ կը յայտնուէր , թէ որ իր առջի հասակը մինչև ցերիտասարդութիւն առանց կրթութեան անցուցած չըլլար : Իր հայրը՝ որ Խարբերդցի Սարդիս կ'ըսուէր , Խարբերդին Միւսէլլիմին հարստահարութենէն փախչելով՝ եկեր է 'ի Պոլիս կնոջմավը , ու հոն ունեցեր է որդի , Տիրացու Համբարձումը : Ասոր ծնած տարին ճիշդ շիգիտցուիր , բայց 1768ին ատենները կ'իյնայ . վասն զի 1839ին վախճանած ատենը 71 տարուան է եղեր :

Երբոր մեծցաւ , հայրը զինքը դերձակի մը քով դրաւ . տղան առաջ գնաց արուեստին մէջ . ան միջոցին դրագրութիւն ալ կ'ընէր մեծարոյ Պարոն Գրի-